

ՔԱՐԲԱՌԱԽՕՍՈՒԻՐԵԱՆ ՕԳՈՒՅՑՆԵՐԸ

Ե Ի

ՄԱՏԵՆԱԿՕՍՍԱԿԱՆ «ԵՒԴՈԿԻՈՅ ԳԱԻԱՌԱԲԱՐԲԱՌ»-ԻՆ



Այս վերջի երեք տարիներու ընթացքին մէջ հետզհետէ բազմանալ սկսած է հայ գաւառաբարբառներու քննութեան վերաբերեալ աշխատութիւններու թիւը . այսպէս առանց հաշուելու մեր պատրաստած աշխատութիւնները, Քննութիւն Ասլանբէգի բարբառին, Քննութիւն ՍուչաՎայի բարբառին, Քննութիւն Ղարաբաղի բարբառին, որոնք դեռ չարուեսակելի եւ երկար չարք մը պիտի կազմեն, կրնանք յիշատակել Մ. Դանիէլիանի Խխանի գաւառաբարբառը, Յ. Վարժապետեանի Մարաշի գաւառաբարբառը, Ս. Վարժապետեանի Սիվրիհիսարի գաւառաբարբառը, Բարգէն վարդապետի Համէնի գաւառաբարբառը, Գ. Շահինեանի Մանիսայի գաւառաբարբառը, Մելիք Ս. Դաւիթ-բէգի Արարկերի գաւառաբարբառը եւ վերջուպէս Յ. Գազանճեանի Եւզոկիոյ գաւառաբարբառը : Ասոնցմէ դուրս կը մնան գաւառաբարբառներու քննութեանց վերաբերեալ այն բազմաթիւ փոքր յօդուածները որոնցմով լի է մեր Պօլսոյ Բիւրակն Ազգագրական թերթը :

Անձնական փորձով գիտեմ թէ այս աշխատութիւններով զբաղող անձերու մեծ մասը առաջնորդուած է միմիայն ներքին պղատնական սէրէ մը . առանց գիտնալու որոչպէս թէ ի՞նչ է այն օգուտը որ պիտի կրնանք քաղել գաւառաբարբառներու քննութենէն . այս պատճառաւ աւելորդ չեմ համարեր ի վեր հանել զայն յաջորդ տողերով, որով կը յուսամ թէ փոքրիկ քաջալիրական յորդոր մ'ալ տուած պիտի ըլլամ այն նիւթով զբաղողներուն՝ կրկնապատկելու համար իրենց ջանքերը եւ շարունակելու իրենց այս կարգի աշխատութիւնները :

Գաւառաբարբառներու քննութիւնը հետեւեալ օգուտները կը մատակարարէ մեզի . 1⁰ Հայ գաղթականութեանց պատմութիւնը . — Յայտնի է ամէնուն թէ մեր երկրին անկումէն եւ նուաճումէն ետքը մեր ժողովուրդը մեծամեծ խուճիկով մայր հայրենիքէն դուրս ելլելով սկսաւ ուրիշ տեղեր հանգիստ եւ շահաւէտ օթեան փնտոել : Այս գաղթականութեանց պատմութիւնը հարկաւոր է ունենալ : Բայց այս վախճանին համար ի՞նչ միջոցներ ունինք : Ժամանակակից պատմագիրներու մէջ քիչ

տեղեկութիւններ կան : Մեզի օգնութեան պիտի հասնին նախ այլ եւ այլ ձեռագիրներու յիշատակարանները եւ այլ եւ այլ անձերու գրած յիշատակութիւնները . երկրորդ նոյն ժամանակներէն մնացած այլ եւ այլ վաւերագրեր . երրորդ գաղթավայրերու հնագոյն գերեզմանաքարերու տապանագիրները : Այս բոլորն ալ սակայն տարտամ ու ցանուցիր է : Հին պերեզմանաքարերը արդէն շատոնց մաշած , ջնջուած եւ երկրորդ անգամ տաշուելով չէնքերու (յատկապէս եկեղեցիներու) համար գործածուած են : Վաւերագիրներէն եւ յիշատակարաններէն մեր սպասելիք տեղեկութիւնները կ'ենթադրեմ թէ շատ հատուկօր պիտի ըլլան : Աստոնց դէմ սակայն իբրեւ կարեւոր միջոց մը եւ իբրեւ լրացուցիչ մաս մը կը կանգնին այլ եւ թոյլ գաւառաբարբառներու քննութիւնները , որոնց համեմատութեամբ ձեռնհաս լեզուաբան մը պիտի կրնայ երեւան հանել թէ ո՛ր բարբառը ո՛րի հետ կապուած է , թէ այս ինչ կամ այն ինչ օրէնքը ո՛ր ժամանակէն կրնար ըլլալ եւն . եւն . , թէ ինչ փոխառութիւններ ըրած է նոյն բարբառը , հետեւաբար ո՛րն է այն գիծը՝ որով անցած են գաղթականութիւնները իրենց գաղթելու միջոցին : Այսպիսի քննութեան մը փոքրիկ նախափորձն ըրին յօդուածս ստորագրողը եւ կայծոռիկ Բիւրակնի մէջ , 1899 , էջ 402 եւն :

2⁰ Բարբառախօսական քննութիւնները պիտի պարզեն խումբ մը ձայնարանական օրէնքներ , որով օգտակար պիտի ըլլան ընդհանուր ձայնախօսութեան գիտութեան :

3⁰ Գաւառաբարբառներն ունին շատ մը ինքնուրոյն եւ սեպհական բառեր՝ որոնք հին հայերէնի մէջ չկան եւ են կամ նոր կազմութեան արդիւնք եւ կամ հին հայերէն բառ՝ զոր հին հայ մատենագրութիւնը առիթ չէ ունեցած մեզի աւանդելու : Հին թէ նոր , երկու պարագային ալ շատ հարկաւոր բառեր են ասոնք , որոնք նոյնպէս ձեռնհաս քննիչներու ձեռքով մաքրուելով իրենց կրած այլայլութիւններէն՝ պիտի կըրնան գործածուիլ մեր նոր մատենագրութեան մէջ , ասոր ինչ ինչ թերի կողմերը լրացնելու եւ հայ բառարանը ճոխացնելու համար :

4⁰ Խումբ մը հայերէն բառերու մեկնութիւնը , այսինքն պարզ արմատը պիտի գտնենք գաւառականներուն մէջ , այսպէս հանգչիլ , կանգնիլ , նաւակսիֆ բառերուն պարզական արմատը յայտնի չէ հին հայերէնէն . առաջին երկուքին համար կրնայ ենթադրուիլ թէ ըլլալու են հանգ , կանգ . հանգ ձեւին համար ենթադրութիւնը կրնայ զօրել , բայց երկրորդին համար կրնայ պնդուիլ թէ արմատն է կանգոռն , որուն մէջ ոռն մասնիկ չէ . իսկ երրորդը կը մնայ անորոշ : Բայց երբ օգնութեան կը հասնին գաւառականներէն Վանի խանիջ առնեչ (հանգիստ առնել) եւ բազմաթիւ գաւառականներու կանգ առնեչ «կանգնել» ձեւը , նոյնպէս Վանի եւ Ողմեցոց կիսիկ ձեւը , ամէն տարակոյս կը փարատի եւ կ'որոշուին վերիններուն հանգ , կանգ , կասիկ արմատները :

ՅՕ Հին հայերէնի գաւառաբարբառներուն խնդիրը . — Բարբառախօսութեան տուած վերոյիշեալ օգուտներէն առաջինը կը պատկանի Հայոց պատմութեան, որ մեր մասնագիտութենէն գուրս է . երկրորդն ընդհանուր ձայնախօսութեան . երրորդը հայ արդի գրականութեան . չորրորդը հայերէնի իր մէջ քննութեան . իսկ այս հինգերորդը բուն հայ լեզուաբանութեան, որ մեր ալ մասնագիտութիւնը ըլլալով՝ յատկապէս կը յետաքրքրէ մեզի . ուստի կ'ուզենք քիչ մը աւելի ընդարձակ բռնել այս մասը :

Ընդունուած է ընդհանուր լեզուաբանութեան մէջ թէ՛ ամէն լեզու գաւառաբարբառներ ունեցած եւ ունենալու է : Այսպէս հին յունարէնը ունեցած է քանի մը գաւառաբարբառներ, որոնք ներկային աւանդուած են այլ եւ այլ գրիչներու ձեռքով . այդ գաւառաբարբառներու ունեցած ձեւերուն համեմատութիւնը ապահով եւ շատ անգամ ալ միակ միջոցն է երեւան հանելու համար թէ՛ այս ինչ կամ այն ինչ բառը ի՛նչ ձեւ ունենալու էր լեզուախումբերուն բաժանումէն առաջ, այսինքն հնգերկուպական նախալեզուին մէջ : Հայերէնի համար այս բախտը ունեցած չենք : Մեր հին ոսկեգարեան մատենագրութիւնը կը ներկայացնէ մէկ լեզու եւ մէկ բարբառ, որուն շարունակութիւնը եւ փոփոխութիւններն են այլ եւ այլ դարերու հայերէնները : Լեզուօք հին հայերէնը ունէ՞ր այլ եւ այլ գաւառաբարբառներ, այս մասին խուլ եւ տատամտոտ տարածայնութիւն մը միայն կը պատի հայադէտներու մէջ : Հիներէն աւանդուած տեղեկութիւն մը որ հայերէնի մէջ Այրարատեան կամ Ոստանիկ բարբառէն զատ եօթը ուրիշ գաւառաբարբառներու ալ գոյութիւնը կ'ենթադրէր, ջնջեց վերջապէս Հիւլպիան (Arm. Gram. էջ 519) ապացուցանելով թէ այդ բարբառները ո՛չ թէ հայերէնի գաւառաբարբառներ, այլ տարբեր լեզուներ են, որոնք անբերեցիք եղած են այժմ, այդ լեզուները խօսող ազգերուն հետզհետէ ձուլուելովը Հայոց մէջ : Անկէ ի վեր դժուար էր ըսել թէ հին հայերէնն ալ այլ եւ այլ բարբառներ ունէր : Վերջերս միայն այս մասին քանի մը հաստատական տողեր եւ փաստեր երեւացին : Մեր ուսուցիչն Պր. Մէյյէ Բանասէրի մէջ հրատարակած իւր մի քանի յօդուածներով մատնանիչ կ'ընէր ներկայ գաւառականներէն քանի մը դէպքեր՝ որոնք զբարբառէն տարբեր լեզուէ մը անանցուած ըլլալու էին : Պր. Karst իւր նորատիպ ընդարձակ աշխատութեան մէջ կը հասնի այն եզրակացութեան թէ կիլիկեան միջնադարեան հայերէնը կը ծագի մեզ աւանդուած գրաբարէն տարբեր լեզուէ մը . ուստի եւ կ'ընդունի թէ հին հայերէնն ալ գաւառաբարբառներ ունենալու էր : Այս վախճանին համար Karst-ի իբր փաստ գործածած բառերէն մաս մը թէեւ ջնջեց իրաւամբ մեր տաճկահայոցս հոյակապ բանասէրը Հ. Յ. Տաշեան Հանդէսի այս տարուան յունուարի թիւին մէջ գրած մատենախօսակա՛նով, սակայն նոյն վերապատուելի հեղինակն ալ ապահով կը համարէ

թէ հին հայերէնը գաւառաբարբառներ ունէր : Այս մասին ամենեւին տա-
րակուսելու պէտք չկայ . ո՛չ թէ անոր համար որ ենթադրութիւնը առ-
բամաբանօրէն ուղիղ է, այլ որովհետեւ նոյնը գործնականապէս կ'ապա-
ցուցանեն ներկայ հայ բարբառները . եւ հոս իսկ է բարբառախօսութեան
հինգերորդ եւ մեծագոյն օգուտը :

Այս առթիւ օգտակար կը համարեմ մէջ բերել քանի մը օրինակներ՝
քաղելով իմ «Մտադարանական բառարան հայ լեզուի արմատներու»
անուն անտիպ աշխատութենէն, որու վրայ ընդարձակ զեկոյց մը պի-
տի պարունակէ Բանասէրի յաջորդ թիւերէն մին :

1. Կաթն բառը յն. կը բացատրուի γάλα ձեւով, որուն սեռականն է
γάλακτος . ասոր դէմ լատինը փունի ուղ. lac, սեռ. lactis . յայտնի կը տես-
նուի թէ այս երկուքը կը ծագին հասարակաց հնգերոպական g'alakտ եւ
կամ թէ g'alakտ ձեւէ մը (բայց հաստատ չկրնար որոշուիլ թէ երկուքէն
որմէ), զոր սկիզբէն կամ վերջէն սղելով ձեւացած են յն. եւ լատ. ձե-
ւերը : Փր. Միւլլէր լատ. lact ձեւին դէմ դրած է հյ. կաթ-ն, բայց սորա
լատին ձեւը բաժնելով la-ct ձեւով, որով ըսել կուզէ թէ -ct դարձած
է հայ. կաթ-ն : Այս մեկնութեան վրայ Լակարտ աւելցուցած է նաեւ սա
բացատրութիւնը թէ կոզի եւ կաթ մերձաւոր գաղափարներ լինելով,
կոզի աղդած է կաթ բառին վրայ եւ թէ այս ազդեցութեամբ նախաւոր
՝ գաթն ձեւը (= -ct) դարձած է կաթ-ն : Պարզ է թէ երկուքն ալ կամայա-
կան մեկնութիւններ են, ուստի իրաւամբ ասոնց խօսքն անգամ չ'ընել
Հիւպչման, որ հայ. կաթն բառին վրայ ոչ մէկ յիշատակութիւն ունի :
Ասկէ աւելին ալ սպասել կարելի չէր :

Օգնութեան կը հասնին գաւառաբարբառները : Գորիս եւ Ղարաբաղ
ունին կա՛թնը, Տփղիս կա՛թը (սեռ. կաթնի), Սուչաժա գաթը (սեռ. գաթ-
նի), Վան, Ողմի կաթ, Խարբերդ եւ Պօլիս գաթ, Ասլանբէկ գաթ, կամ
բաղաձայնի քով գա՛թ եւն., որոնց բոլորն ալ արմատակից են գրաբարի
կաթն ձեւին եւ նոր բան մը չեն սորվեցներ մեզի : Բայց Ազուլխի գա-
ւառաբարբառն ունի կախից «կաթն», որմէ կիցա՛հում «կաթնահամ»,
կիցա՛խուս «կաթնխուս», կից՛հ'րիս «կաթներես, այտինքն սեր» : Այս
կախից ձեւը շատ արժէքաւոր ձեւ մըն է որ գրաբարի եւ միւս բարբառ-
ներուն ձեւերէն աւելի հին ձեւի մը ժառանգորդ է : Արդարեւ կախից եկած
է հնագոյն կաղց ձեւէ մը՝ որուն ղ լեզուականը (կարգա ձ) կոկորդական ղ
(կարգա gh) ձայնն ստանալէ ետք՝ յաջորդ բաղաձայնին համեմատ վե-
րածուած է խուլ իւ-ի . իսկ վերջատառ ց ձայնն ալ կուգայ ատամնական
թ-էն . որուն համար հմտօ. փոխինդ = Ղբ. փօ՛խեննն, sիs (մերկատիտ)
= ծիծ . խեղդ = հեղձ եւն. . ըստ որում կախից = կաղց = կաղթ : Իսկ
երբ ձեւը կ'անցունենք գրաբարէն անկախ հայ. կաղթ ձեւ մը, այն ժա-
մանակ հաստատ կրնանք ըսել թէ կաթն նոյն է հնիս. արմատին հետ,
որուն միջաձայն ak մասը ջնջուելով գոյացած է կաղթ, իստոյ ալ ասոր

դ ձայնը իյնալով դարձած է վերջապէս կաթ-ն։ Ագուլիսի բարբառը այսպէս պարզելով եւ հաստատելով սոյն համեմատութիւնը, անուղղակի կերպով կը ցուցնէ նաեւ թէ հնիւ. արմատը g²alakt եւ ո՛չ թէ g¹alakt ձեւն ունենալու էր, ինչ որ միայն յն եւ լտ. ձեւերով պարզապէս անկարելի էր գտնել․ հակառակ պարագային այսինքն ենթադրելու համար թէ հնիւ. ձեւն ունէր g¹, հայերէնին մէջ պիտի գտնենք ծաթ-ն եւ ոչ կաթ-ն։ Այս մանրամասնութիւնները լեզուաբաններուն համար պարզ են։

2․ Ընդհանուր լեզուաբանութեան հետաքրքիր խնդիրներէն մէկն է ablaut կոչուած երեւոյթը, որ արմատի մը ներքին ձայնաւորին փոփոխութեան խնդիրն է․ այսպէս օրինակ գերմաներէն binden «կապել» բառը կատարեալին մէջ band եւ անցեալ ընդունելութեան մէջ gebunden ձեւերն առնելով ցոյց կուտայ թէ արմատը ունի երեք ձեւ, այսինչքն bind, bund, band։ Ablaut-ի երեւոյթը գոյութիւն ունէր արդէն հնդեւրոպական նախալեզուին մէջ կանոնաւոր կերպով եւ անկէ ժառանգութեամբ անցած է նաեւ մեր լեզուներուն։ Միւս լեզուներուն, մաւնաւանդ սլաւականին ablaut-ներուն վրայ կանոնաւոր աշխատութիւններ հրատարակուած են․ բայց հայերէնի վրայ բան մ'ալ չկայ։ Մինչեւ իսկ առանց մանրամասն քննելու, կարծած են հայագէտք թէ հայերէնը ablaut չունի․ մինչդեռ մենք՝ որ այս նիւթին վրայ մանրամասն եւ երկար աշխատութիւն մը կը պատրաստենք, զոր մտադիր ենք հրատարակել Վիեննայի ուսումնական Հանդէսին մէջ, եթէ նոյն թերթին պատուարժան վարչութիւնը ընդունի, կրնանք հաստատ կերպով պնդել թէ հայերէնն ալ կը ներկայացնէ ablaut-ի բազմաթիւ օրինակներ։ Ճիշտ այս խնդրին մէջ ալ մեծապէս կը նպաստէ մեզ գաւառաբարբառներու քննութիւնը, որուն խումբ մը այլափոխութիւնները — ո՛չ թէ գրաբարի ձեւերուն աղաւաղութիւնները, այլ ասկէ անկախ ուրիշ արմատներու ablaut-ները կը ներկայացնեն։ Բաւականանանք առ այժմ յիշելով քանի մը օրինակներ․ — Գրաբար գաղտ (որմէ գաղտուկ) ձեւին դէմ ունինք Խարբերք՝ գողորգ, Ալաշկերտ եւ Մուշ՝ գնողորգ, Ասլանպէկ՝ փողիւյ, Պօլիս՝ գողորգ ձեւերը, որոնք երեւան կը հանեն գողտուկ բառ մը․ մինչդեռ միւսները, այսպէս Սուչավա՝ գնախորտ, գնախղնի, Զէյթուն՝ գնաղորգ, Ոզմի՝ գյողտի, Վան՝ կյոխսիկ, կյողտիկ կուզան նոյն գաղտ արմատէն․ արդ այս երկուքը գողտ եւ գաղտ գեղեցիկ կերպով կը համաձայնին հայ. գող եւ գաղել բառերուն, որոնք (չորսը միասին) արմատակից են իրարու․ գող եւ գաղել կը ծագին հնդեւրոպական vol եւ vel նախաձեւերէն, իսկ գողտ, գաղտ կուզան void եւ veld ձեւերէն, որոնք մեր մէջ կորուսած, բայց ուրիշ լեզուներու մէջ պահուած է vel, veld արմատին ablaut-ներն են․ վերջինէս կուզան լիթթ. wilt, welts, լիթթ. pri-vilti, viltis, veltuf, բրուս. prawilts (սես. Meillet, M S L. 9, 150 եւ Հիւպշ. 431)։ Մեր void ձեւը կը կոչուի նոյն veld-ին Mittelstufe-ն,

իսկ vøld կը կոչուի Tiefstufe-ն : Այս օրանակներուն կրնան կցուիլ նաեւ ծիծաղ, գւռ. ծծաղ . կարենալ — կրնալ, փեռել — փորել եւն. եւն. , որոնց վրայ պիտի խօսուի սոյն աշխատութեան մէջ :

Հինգերորդ օգուտին համար յիշեալ երկու կէտերուն բուն նպատակն էր ցուցնել թէ ներկայ գաւառաբարբառները կ'ապացուցանեն որ նաեւ հին հայերէնը ունէր գաւառաբարբառներ, որոնց այլ եւ այլ ձեւերը երեւան կրնան գալ ներկայ բարբառներու քննութեամբ : Բայց միեւնոյն ժամանակ ցուցուցինք թէ գաւառաբարբառներու քննութեամբ

6⁰ Հայերէն այլ եւ այլ բառեր համեմատութեան եզրեր գտնելով կրնան համեմատուիլ ուրիշ հնդեւրոպական լեզուներու հետ եւ մեկնուիլ : Այս մեկնութեամբ ալ

7⁰ կը պարզուին եւ կը վճռուին ընդհանուր լեզուաբանութեան ինչ ինչ մութ կէտերը, որուն վրայ ուրիշ լեզուներ չեն կրնար բան մը ըսել . այսպէս ց¹-ի եւ ց²-ի խնդիրը :

Ընդհանուր լեզուաբանութեան պէս ընդարձակ գիտութեան մը նըպատեալ . Ագուլիսի նման յետնեալ գիւղի մը աննշան խղուըտիւնով միայն լուծել խնդիր մը, զոր Պերիկլեսի, Օգոստոսի, Վոսաձապուհի Ոսկեգարններուն ճոխ մատենագրութիւնները մեկնել կրցած չէին, կարծեմ թէ բաւական մեծ օգուտ մըն է, որմէ աւելին ալ սպասել պէտք չէր :

• •

Այս խորհրդածութիւններուն առիթ տուաւ մեզի պր. Յ . Գազանճեանի «Եւդոկիոյ Հայոց գաւառաբարբառը» անուն երկասիրութիւնը, որմէ հեղինակը բարեհաճած էր օրինակ մըն ալ մեզ ուղարկել, որուն համար ալ յատկապէս եւ հրապարակաւ կը յայտնենք մեր շնորհակալութիւնը :

Աշխատութեանս երիտասարդ հեղինակը ծանօթ է արդէն Հայոց ազգագրագիտութեամբ եւ բարբառախօսութեամբ զբաղող մասին, իր հրատարակած խումբ մը լուրջ յօդուածներով Զմիւռնիոյ Արեւելեան Մամուլին, Պոլսոյ Բիւրակն եւ Մասիս թերթերուն եւ վերջապէս տաճկահայոց ամենալուրջ թերթին «Հանդէս Ամսօրեայ»ի մէջ, ներկայ աշխատութիւնըս ալ հրատարակուիլ սկսած էր մաս առ մաս նոյն հանդէսի էջերուն մէջ եւ այժմ ամբողջութիւն մը կազմելով, զատ գրքով մը կը հրատարակուի, իբր ԼԳ. հատոր Վիեննայի «Ազգային Մատենադարան»-ին : Կարճ յառաջբանէ մը ետք (էջ Ե-է) կ'սկսի աշխատութեան առաջին մասը : Էջ 1-5 կը պարզուի առհասարակ գաւառաբարբառներու տալիք օգուտը . էջ 5-8 կը պարունակեն երեք փոքրիկ մանրավէպներ Եւդոկիոյ բարբառով . — Մոյլ հարսը . Գող պապուկը եւ Մահէն փախչող մարդը . էջ 8-10 բառարանին կազմակերպութեան մասին ծանօթութիւններ . էջ 11-19 ձայնագիտական փոփոխութիւնները համառօտիւ : էջ 19-77 գաւառական բառարանը : — Հետաքրքրութիւն ունեցանք իմանալու այս բառա-

բանին մէջ գումարուած բառերու թիւը . եւ հաշուելով դասնք որ Եւ-
զոկիոյ բարբառը ունի 887 բառ, որ անծանօթ են գրաբարի . ասոնց
մէջ առնուած չեն թրքերէնէ փոխառեալ բառերը՝ որոնք զատ աշխա-
տութեան մը նիւթը կրնան կազմել . չեն առնուած նոյնպէս գրաբարէն
աղաւաղեալ ձեւերը . օր. ճուղզուհայ «գծգոհիլ», որոնց վրայ համառ-
տիւ խօսած է ձայնագիտութեան մասին մէջ . չեն առնուած նոյնպէս ու-
րիշ թիւ մը գրաբար բառեր որոնք հազիւ թէ ուրիշ բարբառներու մէջ
պատահին . օր. յական քօքալիշ ձեւը : Բառարանին մէջ իւրաքանչիւր
բառի քով նշանակուած է նաեւ փակագծով ստուգարանութիւնը (եթէ
հարկուոր է) եւ գիմացը նոյն բառին նշանակութիւնը : Կրնանք հաստատ
ըսել թէ լոյնամբ տարուած է յատկապէս այս նշանակութեանց ճշտու-
թեան համար . այս պատճառաւ շատ անգամ տրուած են մի քանի տող
մեկնութիւններ, օրինակներ եւ երբեմն ալ թրք. համանիշները, ինչ որ
տաճկահայոցս համար դեռ շատ հարկուոր է . էջ 77-93 կը պարզուին զե-
րականագան կանոնները, բարգութիւնք, անմայմուէք եւ անմայական
մասնիկները, գոհացուցիչ կերպով :

Հոս կը վերջանայ Ա. մասը եւ կ'սկսի երկրորդը (94-117) որ հա-
ւաքում մըն է Եւզոկիոյ առածներու, սճերու եւ ասացուածներու :

Այսպէսով կ'աւանտանք ամփոփ եւ կանոնաւոր աշխատութիւն մը
նոյն բարբառին . ցաւալի է որ հեղինակը համառօտ է անցած ձայնախօ-
սական փոփոխութեանց վրայ, որ բուն լեզուաբանութեան համար շատ
աւելի հարկուոր էր : Քերականութեան մասին խօսք մը չունինք . գոնէ
չոլովմանց եւ դերանուններուն վրայ լիուլի տեղեկութիւն տրուած է .
բայերու խոնարհման եղանակին համար նուիրուած է միայն 8 տող, ուր
կը յայտնուի թէ «բայերու խոնարհմունքը Պօլսոյ դաւառականին սովո-
րական ծանօթ ձեւերէն գրեթէ տարբերութիւն չունին» . կ'արժէր կար-
ծեմ աւելի խօսիլ այս մասին եւ բարբառին ունեցած տարբերութիւննե-
րը, ինչպէս եւ խոնարհման օրինակներ մէջ բերել, որպէս զի աւելի
յայտնի կերպով երեւան գար նոյնութիւնը կամ տարբերութիւնը . — Ա-
ռանձնական ճաճակէ մը գիտենք թէ հեղինակը մտադիր է նաեւ կազմե-
լու նոյն բարբառին մէջ գործածուած բոլոր Հայ բառերուն (այսինքն
գրաբարին չունեցած բառերուն) բառարանը : Այս բանը, որ խիստ կա-
րուոր է լեզուաբանութեան համար, առաջին անգամն է որ տեղի պի-
տի ունենայ հայերէնի մէջ : Եւ շատ ցանկալի էր որ հեղինակը հաճէր
իւր այս գեղեցիկ մտադրութիւնը ի կատար ածել :

